



ՀԱՆԴԵՍ

40 ՓԱՐԱ

ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՓԱՐԱ 40

ԾԱՆԻԿ շարքը երկու անգամ կը հրատարակուի Չորեքաբարի եւ Շաբաթ օրերն: — Յարեկան բաժանորդագրութեան գինն է 100 դրո արծար: — Վեցամսեայն 50. — Գաւառաց համար 115 դրո: — Վեցամսեայ 60. — Ծանուցման տողը 5 դրո:

Որ եւ է նամակ կամ գրութիւն պէտք է ուղարկել Առ Արտօնատէր եւ Տնօրէն Անտոն Սափաեան, Էսկի Չապրիի ճառտեսի Նշան Լ.Տ. Պէրպէրեանի Տպարանն, Խմբագրութեան յանձնուած գրութիւնն եւ չեն տուիր:

Թ Ի Ի 233 Գ . ՏԱՐԻ

1889

ՅՈՒԼԻՍ 20 ՀԻՆԳԵԱԲԹԻ

Բ Ո Վ Ա Ն Դ Ս Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Հանդէս պարզեւ արաշխութեան. — Սորունի մայր սոցետ. — Շիւանդոտն. — Գիտական — Ֆէնիլէ: — Պաղպոզուած ըրէնտէսի. — Վարդավառ:



ՀԱՆԴԵՍ ՊԱՐԳԵՒԱԲԱՂՇԻՈՒԹԵԱՆ ԱՐԱՄԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ Ի ԳԱՏԸ ԳԻՒՂ

Երկու շաբթիօրը մեծ շքով կատարուեցաւ Արամեան երկսեռ վարժարանի հանգէան ի Գատրգիւղ, Մէօհիւրտարի պարտիզին մէջ, որ այս առթիւ զարդարեալ էր գոյնզգոյն գրոշակներով: Ահագին վրան մը կը ծածկէր պարտիզին մի մեծ մասն: Հանդիսավայրին բեմին ճակատն կը զարդարէր վեհ Սուլթան Ապա-խը-Համիտ Բ. կայսեր իւղաներկ պատկերն երկու մահիկակիր գրոշակներու միջեւ: Դարձեայ բեմին աջակողմն կարգաւ նստած էին ընթացաւարտք եւ ձախակողմն դրուած էր

մեծ դաշնակ մը որ զշուրջ կը բարձրէին վարժարանին երկսեռ սանուէր: Հանդիսին ներկայ էին կղերական գասէն ի դիմաց Ամեն Ս. Պատրիարք Հօր, Դեր. Տ. Գէորգ Մ. վարդապետ իւթիւճեան, փոխանորդ Նորին Սրբազնութեան, Մուրաանանց Դեր. Տ. Մելքիսեդեկ եւ Սրուանձտեանց Դեր. Տ. Գարեգին սրբազանք. Տէր Յակոբեան Վահան վարդ. եւ Հիւնքեարպէյէնեանն ու Մկրեան Արք. Հարք ինչպէս նաեւ Հայ հռոմէական Վեր. Հ. Ս. Վ. Տէրվիշեան: Իսկ աշխարհականաց գասէն, կրթական տեսուչ Կ. Ս. իւթիւճեան, Յակոբ Գուրգէն, Միհրան Ասքանազ էֆէնտիք: Ռուսահայոցմէ ներկայ էին Պ. Գրիգոր Խալաթեանց, յաջորդ Մկրտիչ Էմինի եւ Ուսուցչապետ հայերէն լեզուի, և Պ. Գ. Նիկողայոսեանց: Օտարագլուխաց մէջէ կը նշմարուէին, տեղւոյն Պէլէտիլէ Բէյիսին եւ Բօպէրթ Գուէճի Տնօրէն Մս. Ուօչպըրըն: Հանդիսատեսներու (որոց մէջ կը նշմարուէին նաեւ ամեն ազգէ անհատներ) խումուն բազմութիւն մը դրուած էր նստարաններն: Ժամը ճիշտ 7 Աշին սկսաւ հանգէան Համիտիլէ քայլերգով՝ զոր իւր փոքրիկ այլ ճարտար մասներով դաշնակէն դուրս կը հանէս Օր. Հայկանոյշ

կիւլպէնկեան: Հանդիսատեսք յոտընկայս ունկնդրեցին քայլերգին, որուն յաջորդեց ընտիր երգ մը, զոր երկսեռ սանուէրք երգեցին եւ արժանացան բուն ծափահարութեանց: Ապա, յոտին երնելով Մեծ. Յովակիմ կիմ էֆ Յովակիմեան, ի դիմաց Հոգարարձութեան կարգաց վարժարանի տեղեկագիրն. ցաւակցութիւն յայտնեց բազում ծնողաց անտարբերութեան համար, որք ներկայ չէին գլուխուած իրենց որդւոց քննութեանց ժամանակ: Կարգաց թէ Արամեան վարժարանն այս տարի մի միայն վեց արու ընթացաւարտներ կ'ընծայէ ազգին. գոհունակութիւն յայտնեց վարժարանի տնօրէն Մեծ. Մինաս Ծալեան էֆ. ի որ միշտ ջանացած էր ի դերեւ շը հանել Հոգարարձութեան իւր վրայ դրած յոյսերն: Տեղեկագրի ընթերցումէն յետոյ բեմն ելաւ Օր. Արաքսի Գափամաճեան որ ամենայն յաջողութեամբ արտասանեց «Պանդուխտ Հայուհին» եւ արժանացաւ բուն ծափերու: Հետըզհետէ բեմն ելան Պ. Պօղոս Ֆընտըլեան, որ դաղդիերէն լեզուով արտասանեց Համարթիի «ՅՈ Ռօսինեօյն» Պ. Յարութիւն Շալեան (ընթարցաւարտ) որ նիւթ ընելով իր բան

« զգիտութիւն և կրօնքը զեղեցիկ լա-
նիւք ճառեց և արժանացաւ լուռն
ծափահարութեանց : Պ. Երուանդ Եա-
զըճեան, իւր մանկական լեզուով բա-
ցաարեց թէ վարժարանի շէնքը այլ եւս
անբաւական էր իրենց համար, և թէ
չառ նեղութիւն կը կրէին հոն այս
պատճառաւ : ուստի պարտք կը հա-
մարէր, իւր սրտին մէջ գտնուած քա-
րը դուրս հանել : Թողով ճանդիսա-
կանաց ընել ինչ որ կուզեն :

Ընթացաւ արտներէն Պ. Տրդատ Եօզ-
կաթլեան խօսեցաւ տաճկերէն լեզուով.
Իւր նիւթն էր « միննէթաարըզ » որով
երախտապարտութիւն յայտնեց Վեհ-
Սուլթանին, գիտութեան և յուսոյ մե-
կփնտսին : Պ. Սարգիս Փեթոյեան՝ գա-
զիերէն խօսեցաւ : Պ. Խաչիկ Պլըխտան-
եան ճառեց հանճարի վրայ և Պ. Յով
հաննէս Պէզիրճեան ի գիտաց իւր ըն-
կերաց հրամեշտի ողջոյն մասոյց Ա-
բամեան վարժարանի Պատ. Հոգարար-
ձուաց, Մեծ. Տնօրէնին, և աշակերտաց :
Սոցա ամենն արժանացան բուռն ծա-
փահարութեանց :

Ժամը 8 Ա Չին սկսաւ բաշխուիմ
մրցանակաց և վկայականաց, և մի առ
մի յառաջ եկան երկուսն աշակերտք
նախասրահից եւ սեռումնասրահից որք
սաացան իրենց մրցանակներն խոնար-
հութեանց փոխարէն ծափերու արժա-
նանալով :

Ապա վարժարանին տնօրէն Մեծ.
Մինաս Մալեան էֆ. կարգաց ընթա-
ցաւարտ աշակերտաց անուանքն որք
էին :

- Պարոն Խաչիկ Պլըխտան
- » Յարութիւն Եամեան
- » Յովհաննէս Պէզիրճեան
- » Սարգիս Փեթոյեան
- » Տրդատ Եօզկաթլեան
- » Օննիկ Փիրիմեան (1)

Ապա վկայականներն բաժնելով
սրտաշարժ բանիւք « երթալք բար-
եաւ » մաղթեց, և յորդորեց բնաւ չը
գոհանալ իրենց սակաւիկ ծանօթու-
թիւններով այլ և այլ նիւթերու վրայ-
երախտապարտ մնալ միշտ առ Սրամ-
եան վարժարանն՝ որ իրենց սրտի մէջ
գիտութեան որոմն պանած էր : Յե-
տոյ հրաւիրեց խօսիլ զՊ. Գրիգոր Խա-
լաթեանց, իւր իրեն փոխանորդ կար-

(1) Այս պարոնն բացալայ էր կա եւ որ
պատճառաւ մը : ինչ որ առ աչոյ պատճառով էր

զեց զՊ. Նիկողայոսեանց :
Սա պարզ լեզուով խօսեցաւ : ազ-
գային աւանդութեանց վերայ, սկսե-
լով Մեծհիւարէն և երթալով մինչեւ
ի Թէհրան : Չասագովեց հայ բեռնա-
կիրներն, մեր հատուցաւ եղբայրներն,
և կրկին առաջարկեց Հայ կանանց
թերթի մը հրատարակման խնդիրն,
(Մէզպուրեան վարժարանի մրցանա-
կաշախութեան հանդիսին առաջարկած
էր) ըսելով թէ այդպիսի թերթ մը կրնար
մեծամեծ օգուտներ ընծայել ազգին,
որու երեսն աւելի կը սպիտակացնէր
քան 45000 հօխա փուտրա : Պ. Նիկո-
ղայոսեանց բուռն ծափահարութեանց
արժանացաւ :

Ապա խօսեցաւ Մեծ. Յ. Գուրգէն
էֆ. և յիշեցուց թէ Թրքահայքս ե-
րօխտապարտ եմք մեր հարազատ եղ-
բարց, Ռուսահայոց, ըսաւ թէ Հայն
երեք բանով միայն կապրի այն է Ազգ,
եկեղեցի և լեզու, որք յաւիտեան
պիտի շողան իւր դիւտն վրայ :

Պ. Գրիգոր Խալաթեանց Գուրգէն
էֆ. ի ճառախօսութենէն յուզեալ
հարկադրեցաւ բեմն ելնել ու թարգ-
ման հանդիսանալ իւր նախորդին Պ.
Կ. Էմինի շերմ սերախութիւն յայտնեց
այսպիսի կրթական հանդիսի մը ներ-
կայ գտնուելուն համար : Ապա խօսե-
ցաւ Պողոս էֆ. Յակոբեան որ դաւակ-
ցութիւն յայտնեց այն ազգամիտս սո-
վորութեան համար, որով հոյ ծեղք
իրենց դաւակները օտար վարժարան-
ներ կը զրկեն :

Վերջապէս, հանդէսն փակեց Նա-
խագահ Տ. Մելքիսեդեկ Սրբազան, որ
ստեպ քննութեանց ներկայ գտնուած
լինելով գոհանութիւն յայտնեց յոստած
ապիւնքներուն համար, և օրհնեց
հանդիսականներն : Արձակուրդի երկն
սկսաւ և ամեն ոք զգոյժեալ մեկնե-
ցաւ :

Ամեն Ս. Պատրիարք Հայրն երկու-
շարթի օրէն ի վեր յոկար թլալով
Մարտիգիւղ իւր սուրբ կը դտնուի :

Կիսիթարեան դպրոցի Պարգեան
բաշխութեան հանդէսն որ պիտի կա-
տարուի յառաջիկայ յիւրակէ ի 23
յուլիս Բերա Սարըզ-Աղան :

Գրիգոր Խալաթեանց ընդ այլ զայն
նախաձեռնեալ անձ յայտնաւ Մ յոս

ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ
ԱՅՑԵՏՈՄՍ

100 Հատը 5 Դանեկան
Հաւագոյն քառթօնի վրայ ա-
մէն լեզուաւ կպատրաստուի
Ուղուրլեան և Ընկ. տպա-
րանն, Կ. Պոլիս, Սուլթան Հա-
մաժ, Սախուլյէ խան, Թիւ 5 :

ՍՐԲՈՒՅԻ ՄԱՅՐԱՊԵՏ
ԳԱԼՓԱՅԵԱՆ

Մանուկ էի :
Մի օր, սևաղգեստ կին մը, տաս-
նի չափ դեռաճատակ աղջիկներէ շըր-
ջապատեալ մեր տունն եկաւ : Հայրս,
բժիշկ, իւր արուեստին պաշտան ա-
մէն խնամքներն տուաւ այդ ծաղկա-
հասակ կուսանաց որոյ դէմքն, տըժ-
գոյն և նիհար, յայտնի կ'ընէր իւր-
եանց հիւանդ փիճակն և անձանօթ
կինն չէր գաղբեր իւր ազօթալից շը-
նոթհակալութիւններն յայտնելէ հօրս
որ յուղեալ էր, կինն և աղջկունք ե-
րախտադէտ սրտիւ մեկնեցան մեր
տունէն և ես գեռ մանուկ, ուշադիր
դիտած էի զնոսա առանց հանաչե-
լու : Ինչո՞ւ չպիտի կարենայի գիտ-
նալ նոցա անունն : Տղայք միշտ հե-
տաքրքիր են և ես այդ հետաքրք-
րութենէն մղեալ ինդրեցի հօրմէս կը-
նով անունն : Եւ հայրս տուաւ ինձ պա-
տաստանն, այդ կինը Սրբուհի մայրա-
պետ կը կոչուէր և այդ աղջկունք իւր
գտնակներն էին : Առաջին անգամ մայ-
րապետ բառն կը լսէի և առաջին ան-
գամ կը տեսնէի մեր տան մէջ նմա-
նօրինակ սեռաւ համազգեստ մը : Այդ-
բառն ինչ կը նշանակէր, ո՞վ էր այդ
կինն, ինչ կրնէր, ո՞ւր կը բնակէր և
ինչո՞ւ ամեն արեք կը շրջէր : Ահա
հարցեր որոց ծնունդ տուած էր իմ
հետաքրքրութիւնն և որք ինձ համար
չառ տարիներ գաղտնի և անպատաս-
խան մնացին :
Իզոյժ պատահի, Գորուտի հայրս և
մայրս, մտաբ ուսանողի կենաց մէջ և
չէի մոռացած և և աղբերակ կինն այն ո-
րով հայրս մայրապետ անունն տուած
էր : Պատահեալութիւնն այն հատակն է

յորում անարկայք եւ յեակք աւելի լուսաւոր եւ սրոշ կերպիւ կերէնին մեր մտաց առջեւ եւ այդ հասակին մէջ աւարակոյս չունիմ թէ՛ սեպագետս կինն լոկ մայրապետ անուամբ չպիտի ներկայանար ինձ, եւ ստուգիւ ծանօթացայ իրականութեան եւ ո՞րքան երջանիկ զգացի երբ լսեցի թէ՛ սեպագետս կինն մայր է բազմաթիւ որբերու, իւր խնամոց ներքեւ կը պոհէ մի որբանոց եւ կուտայ խել մ'անօգնական եւ աղքատիկ աղջկանց դատարարութիւնն:

Այն վայրկենէն հետէ չը գաղթեցայ յարգելէ խորին կերպիւ այդ բարեպաշտ կինն եւ հիացմամբ կը կարգայի ինչ որ Սրբուհի մայրապետին, կամ որբանոցին կը վերաբերէր:

Այս քաղցր յիշատակաւ ահա ծանօթացած եմ Սրբուհի մայրապետին որոյ տխուր մահն մեր ամենուն սիրաբը կը յուզէ: Կը մեռնի որբոց մայրն եւ որբերն կ'արատաւեն, վսեմ է որբերու պաշտպան կանգնողն, տխուր է որբերու հոտակն խրեանց մօր գազազին վրայ: Ո՛վ չը ճանաչէր Սրբուհի մայրապետն, այն ժիր, բարեսիրտ եւ փութաջան մայրն կը շրջէր ամեն գիւղ, կը մտնէր ամեն տուն, ամենուն սիսելին էր, ամենուն բարեկամն էր: Ժողովրդեան գութն կը շարժէր իւր որբոց վրայ եւ յանուն իւր որբանոցին կաշխատէր: Որպիտի անձնութեամբ որպիտի սիրով կը գործէր իւր զաւակաց համար, որոյ ճշմարիտ մայրն էր ինք:

Կը սիրէր նա իւր գուռակներն, եւ միթէ այդ որբ աղջկանք իւր զաւակներ չէին նկատուէր, եւ որբերն այն կը պաշտէին իւրեանց մայրն բարեբար, ամեն աստիճանի, ամեն դատակարգի մարդիկ կը ճանաչէին զնա եւ ամեն ոք յարգանօք կը յիշէր նորա անունն, ամենուն տանը մէջ էր նա, եւ ամեն չքմնէ օրհնութիւն եւ ամեն սրտէ մողթանք կը խլէր ի նպաստ իւր մեծ գործին: Հարուստն սիրայօժար կուտար նմա իւր գրամն, աղքատն իւր օրհնութիւնն, եթէ մանկիւր իւր տանը մէջ, պիտի գտնէիր որբերուն քով խնամակալ մայր մը Սրբուհի մայրապետն պիտի հիանայիր որբանոցին օրինակելի կարգապահութեան վրայ, աղջկանց արի վարուց վրայ, եւ խորին տպաւորութեան մը ներքեւ մնացած պիտի

մեկնէիր անտի, Այն կինն որ ամեն ուրեք կերթար, ամենուն կը մատուցանէր իւր ազերաններն, ամեն սրտերու կը յայանէր իւր գործն բարի, այդ կինը իւր տանը մէջ ճշմարիտութեամբ հիմէր: Եւ որբերն այսօր կը ուսին այդ առաքինազարդ մայրն, որբանոցն չունի այսօր իւր հիմնագիրն եւ կ'աւրայ նորա վրայ: Կան տառապալին վայրկեաններ յոյս կարծես անշունջ նիւթերն իսկ կը մանակցին մեր ցաւոց: Այդպէս այժմ որբանոցն, երբ մայրապետին բացակայութիւնն նշմարես, երբ տեսնես որբերն յայտնաւառ, չե՞ս ըսիր թէ՛ որբանոցն կ'արատաւէ: Այդպէս կըսես եւ կողբաս մօրն վրայ որ որբերուն պաշտպան եղաւ, խնամեց ըբեւ մանկութիւնը, պաշտպանեց եւ մխիթարեց տառապեալն եւ մայրենի անսպառ գգուանքներով շոյեց ու փայտիայեց որբ կոյսերու խուժը մը:

Ողբալի է այդ կորուստն, ողբալի որբոց, ողբալի համայն ազգին համար: Կարտասուեմք այն գաղաղին վրայ որ կը պարունակէ բարեբարաց, ընտրելագոյնն, մարց լաւագոյնն, խընամակալաց ազնուագոյնն, եւ այս դառն կորստեան քով մխիթարական մեղ պիտի լինի երբ տեսնենք մեր ազգին մէջ ուրիշ Սրբուհի մայրապետներ որոյ միշտ պետք ունին մեր հայ որբերն ու որբուհիներն: Մ.

Հ Ի Ի Ա Ն Դ Ո Տ Ն

(Նախորդ թիւէն)

Յանկարծ հարցուցի իրեն:
 -- Հայր է՞ք, պարոն:
 -- Ո՛չ:
 Անոթիպապէս այլայլեցաւ իբրեւ թէ անպատշաճ յանցանք մը գործած լինէի, եւ շարունակեցի:
 -- Ներողութիւն կը ինդրեմ, այնպէս կարծած էի երբ ձեր սպասաւորն միշտ խաղաղիկին վրայ կը խօսէր:
 Ժպտաղին ըսաւ:
 -- Ո՛չ, ամուսնացած չեմ: Ամուրի մնացած եմ:
 Իսկոյն այդ ամենն յիշել ձեւացուցի:
 -- Ո՛հ . . . ճշմարիտ է, նշանած էիք երբ ևս զձեզ ճանչցայ, օրիորդ աղ Մանտալի հետ, կարծեմ:

— Այո՛, պարոն, սրբան ընտիր է ձեր յիշողութիւնն:

Մայրապետ յանգստութիւն մ'ունենալով, ըսի:

— Այո՛, կարծեմ թէ օրիորդ աղ Մանտալ ուրիշ պարոնի մը . . . հետ ամուսնացած է, այդպէս լսած եմ:

Լուրջ եւ մեղմ կերպիւ արտասանեց սոյն անունն:

— Պարոն աղ Փլէտեղի հետ:

— Այո՛, նոյն ինքն: Այո՛ . . . այդ առթիւ կը յիշեմ նաեւ ձեր վերքին պատմութիւնը:

Ուշագիւր դիտեցի նորա գէժքն որ խեղոյն այլայլեցաւ:

Իւր լեցուն եւ դիրուկ գէժքն զոր արեան առատութիւնը ծիրանեգոյն ըրած էր, տւելի եւս գունաւորուեցաւ:

Նաանգեամբ պատասխանեց, յանկարծական ոգեւորմամբ այն մարդուն որ կանխաւ կորուսեալ դատ մը կը պաշտպանէ, կորուսեալ իւր մտաց եւ սրտին մէջ, եւ զոր կուզէ շահիլ կարծեաց առջեւ:

— Պարոն, անիրաւ կը լինէր տիկին Փլէտեղի անունն ինձ հետ արտասանելն: Երբ պատերազմէն վերադարձայ, առանց ոտներու, աւաղ, ընաւ չը փափաքեցայ, ընաւ չուզեցի որ նա իմ կինս լինի: Կարելի՞ էր այդ, երբ կ'ամուսնանայ կին մը, ստիպուած է ապրիլ ամէն օր, ամէն ժամ, ամէն վայրկեան, ամէն երկվայրկեան մարդու մը հետ. եւ ամէն մարդ եթէ ինձ նման խեղանդամ եւ հիւանդօտ լինի, պիտի դատապարտուինա իւր ամուսնութեամբն մի այնպիսի նեղութեան որ ցմահ պիտի տուէ: Ո՛հ, կը հասկընամ, կը հիանամ այն անիրաւութեանց, զոհողութեանց սրբ սահման մ'ունին:

«Բայց չեմ ընդունիր որ կին մը հրաժարի կեանքէ մը զօր երջանիկ կը յուսայ գտնել, հրաժարի ամէն ուրախութիւններէ, ամէն երազներէ ամուսնայն համար: Երբ ես կը լսեմ սենեկիս տախտակամածին վրայ փայտէ սրունգներուս եւ ցուպերուս ձայնը, ջաղացքի այն միօրինակ աղմուկն զոր կը յարուցանեն մէն մի քայլիս, սիրտս կը յուզուի սպասաւորս իսկ շարչարելուս համար: Կնոջ մը կրած նեղութիւններն զորս ես իսկ չեմ ուզեր կրել

ինձ համար, եւ բայ աստի, սիրուն կրնա՞ր գտնել փայտէ ոտներս:

Լուեց: Ինչ բոել հարկ էր. իրաւունք ունէր: Կրնայի՞ յանդիմանել նախատել զինք: Այ՛. և սակայն, այս օրինական ընթացքը, ճշմարտութիւնն, չէին գոհացներ իմ բանաստեղծական ճաշակս: Աստի և հարցուցի յանկարծ:

—Տի՛ին տը Յլէօուէլ զաւակ ունի՞:

—Այո՛, աղջիկ մը և երկու մանչ. անոնց կը տանիմ այս խաղալիկներն: Իւր ամուսինն և ինք շատ բարի են ինձ նկատմամբ:

Կառասխուժըն Ս. Ժէրմէնի կը մտնեմար. Գեանեղիներէն անցաւ, մըտաւ կայարանը, կոնդ առաւ:

Բազուկս պիտի ներկայացնէի տըկար պաշտօնակալին՝ տիրացնելու համար, իւր վատ լինելը երբ երկու ձեռներ բաց դնուակէն ներս մտան գէպ իւր կողմն:

—Բարի լոյս, սիրելի Ռէվոյիէն:

—Ա՛հ, բարի լոյս, Յլէօուէլ:

Մարդու ետեւէն, կինը կը ժըպտէր, զուարթագեղ, սիրուն ողջոյններ զրկելով իւր ձեռնոցապատ ձեռներովն: Փոքրիկ աղջիկ մը, իւր քովի կեցած, ուրախութենէն կը ցատկէր և երկու մանչեր անյազ աչօք կը գիտէին թմբուկն և հրացանն որք վակօնին մէջէն իրենց հօր ձեռաց մէջ անցած էին:

Երբ խեղանդամն վեր ելաւ, տըղայք համբուրեցին զնա: Ետոյ ճամբայ ելան, փոքրիկ աղջիկն, բարեկամութեան սիրոյն համար, մէկ ձեռքով ցուպն և միւսովն իւր մեծ բարեկամին մատներն բռնած:

Մ. Գ. ՄՕՁԵԱՆ

ԿԻՒՅ ՏԸ ՄՕԲԱՍԱՆ

Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Պարզ հոյ վերջին հարուածն — Աժխոյ և աղամանդի սցրուձէն զոյացած ջերմութիւնն: — Երկրէջի ճնախորդն: — Մեծ պափազն: — Լորձուքի միջոցաւ թունաւորութիւն: — Կան արիւն: — Էին դեղեր:

Ոչ ոք գեռ մոռցած է Գաղղիոյ մէջ Սէնթ-Էթիէնի արկածն որու երկու հարիւրէն աւելի գործաւորներ զոհ գնացին: Սէնթ-Էթիէն նշանաւոր

ածխահանք մ'է. գորշ հոյս սլալթուժըն պատճառ եղած է այդ ահաբեկ արկածին: Գորշ հուրն կաղ մ'է որ յառաջ կուգայ ածխահանքերու մէջ և որ երբ օդին աղբեցութեամբ հրովառ մարմնսյ մը գալի, օրինակի համար լուցկիի մի կամ կայծի մը, կը պայթի. և նոյն րոպէին մէջ կ'աւերէ, կը քանդէ ամբողջ հանքն և կ'սպաննէ գործաւորներն: Երկրաշարժներու ցնցումներն իսկ երբեմն կը նպաստէին այդ կաղին գոյութեան: Տակալին այն հասակին մէջ չենք որ կարենանք հրամայել երկրին չը շարժիլ այլ եւս: Եւ սակայն ուրիշ միջոց չը կայ: Գար մ'ամբողջ կայ որ ածխահանքներն ըսկասած են մեծ գործունէութիւն մ'ըստանալ և խիստ շատ Տէյլի անգլիացին իւր ապահովութեան կանխելն հետրած է:

Գործաւորի մը անխոհեմութիւնը կրնայ հազարաւոր ընկերներ սնչացընել: Բահին կամ բրջին յառաջ բերած մի կայծն իսկ կրնայ ծնունդ տալ գորշ հոյսն որ հեռուէն լսելի կ'ընէ իւր գալուստ թնդանօթի սգատխոր հարուածին նման պայթելով, կ'երբընէ ստորերկրեայ խաւերն և մահուան սոսկումն կը ձգէ հանքերու գործաւորաց սրտին մէջ: Աղէտն առ այժմ անդարմանելի է: Թերեւս ապագային մէջ մի օր, մարդկային գիտութիւնն պիտի ստեղծէ նորանոր միջոցներ ամէն համեստ հանքագործներն այդ աղետարեք վտանգէն ազատ պահելու համար:

Երբ դիպուածաւ ձմրան կամ ամրան եղանակաց մէջ կ'օխոտէք ածխոյ կտորի մը վրայ, վատահ եմ թէքնաւ մտքերնէդ չէք անցնէր այն տաժանելի աշխատութիւններն զորս ամէն օր մարդիկ յանձն կ'առնուն այդ օգտակար նիւթն երկրին աղիքներէն խլելու համար: Ընկերական տեսակետով, այդ ամուսնն ո՞րքան մարդոց կեանքն ջնջած է և քանի՞ գործաւորներ ընկերութեան սիրոյն համար, զոհ գացած են մահուան: Աժխոյ կարգէն է նաեւ աղամանդն: Աղամանդն ալ ամուսն է, կայրի, և թերեւս չէք կարծեր թէ՛ այդպիսի յատկութիւն մը կրնայ ունենալ ձեր զարմացման առարկայ եղող այդ շրջուցիչ զարդը

(խօսքս տիկնանց կ'ուզեմ) Պ. Պէրթօլէ Ծ կուսակցու աղամանդի մը և ամխոյ կտորի մը վրայ հետաքրքրական փորձեր կատարելով ուզած է գիտնալ նոցա երկուքին ջերմութեան զօրութիւնը: Եւ եթէ ուզենք ամուսն աղամանդի վերածել, պէտք է Պ. Պէրթօլէի գիմել քանի որ ջերմութեան հաշիւներն գտած է նա:

Ա՛հ, երազ մ'է լոկ, հարստութեան երազ մը եթէ կտունայինը երկար ժամանակ սպրիլ: Մեր գարուն մէջ միայն Երվանդի հարիւրամետայ եղած չէ: Փարիզու գիտական ընկերութեանց վերջին վեհաժողովին մէջ, գիտութեանց ճեմարանէն, Պ. Վէնսան ներկայացուցած է գաւառացի երաժիշտ և բանաստեղծ Աննիպաի Կանթէղի մի ձեռագիրն որոյ մէջ կը յայտնէ հեղինակն այն առողջապահ կանոններն, որոյ դիմած է ինք ԱՅՏ տարի ապրելու համար: Եւ նա ապրած է այդքան:

Չը մոռնանք ըսել թէ այդ գիտական ընկերութեանց վեհաժողովին մէջ Տօրթ Մօսօ ուրիշ մի քանի տեղեկագիրներ եւս մատուցած է որք եղած են առաւել կամ նուազ զօրաւոր վեճերու առարկայ: Քննենք: Առաջինն, աւելի պատմութեան կը վերաբերի: Չինու մեծ պարիսպն ո՛չ թէ Թաթարներուն դէմ շինուած է, այլ Հոնաց գէմ կառուցուած է: Թողունք այս խնդիրն, մեր սահմանէն շատ հեռու է:

Երկրորդն է յորձուքէ թունաւորուիլն: Մի թէքնէք անկող վրայ. ուրովհետեւ մարդկային յորձուքն կը պարունակէ թունաւորիչ սկզբունքներ: Լորձուքին մէջ կայ Սեւ ֆօսֆօրն ուրոյ մէկ կուսմն կ'սպաննէ ճագար մը: Ծանց յորձուքն եւս այսպէս է. նորա կրնան իրենց տէրերն թունաւորել երբ կը լղեն կամ կը շոյեն նոցա ձեռներն իրենց հաղար և մի գզուանքներով, երբ յորձուքին վրայ կը խօսինք, որ այնքան վտանգաւոր է, կը իչենք շանց արիւնն որ ընդհակառակն օգտակար է: Երկու գիտուններ. (անուն հարկ չէ տալ) ճագարի մը մարմնոյն մէջ կը մտցնեն մի նոր տեսակ միքրօօք և կենդանին կը մեռնի. նոյն

փորձը կը կատարեն, ուրիշ ճաղար- ներու վրայ և ապա շան արևն կը մոցնեն նաեւ նոցա մարմնոյն մէջ. այս անգամ կենդանիք կը բուժուին: Ինձ համար այս ծիծաղական չը թուիր, արևնը արեամբ կը բժշկուի, կ'ըսեն: Կան երկիրներ յորս կարծէ խածուող- ներուն միակ գեղն է խածուած մսին վրայ ճղմել կարիճն և արևնը հոսե- ցնել մարմնոյն վրայ: Հին ժամանա- կաց մէջ, մարդիկ կառայած շուներուն առջեւ արեամբ թաթխուած հաց կը նետէին: Չենք գիտեր թէ Բասթէօու- եան դրոթենէն 200 տարի առաջ մարդիկ ինչ սկզբամբ կը գործէին այսպէս: Չարհամարհենք հին ուն- դութիւններն. կրնան գիտական նոր երեւոյթի մը ծնունդ տայ մի օր:

(Անանջը խօսի Պ. Գ. Նիկողոսեան- ցին):
Մ. Գ. ՄՕՁԵԱՆ

ՓԵՆՆԻՅԵ

ԼԵՅԼՈՒԳ ՉԻՉԵՅԻՆԻՆ ԽԱՍՄԵՑԻ ՇԻՖԱԻՅԵՍԻ

Բրօկրէ Մէտիդալ նամ ճէրիտէի թըպպիտէտէ օգուճուողունա կէօրէ, լէյլագ չիչէկինին թէտսիրաթը շիֆա- յիյեէսի հագգընտա, Մ. Յիւրիւյ նամ թապիպ Բարիտտէ պուլունան Ֆէննի Շիրքէթլէր ազասընտան միւթէչէքքիւլ գօնկրէտէ պու քէրրէ պիր ըաբօթօ գրաթ իթմիչ տիր: Պու չիչէք տա- խի հումմաի միւթէգաթթըանըն (սըթ- մա ֆիէվըր էնթէրմիթանթ) թէտա- վիսի իչին իսթիմալ օլունան նէպաթա- թը միսթէլիֆէ սըրասընա տախիլ օլունչ տուր: Լէյլագ չիչէլինին հիւմ- մաի տէֆ իտիճի պիր խաստէտէ մալիք օլմասը խուսուսընտաքի շէօհթէթի դա- եէթ գատիմ գիմանլարտան պաչլամա- մըչ տրր: Պունուն թարիիի շէօհթէթի- նի պուլմագ իչին եալընը 67 սէնէ 1822 սէնէսինտէ մազիեէ իրճաի խա- թըր իթմէք լազըմ կէլէ: Օլ ղէման- տէն պէրու խայլի հէքիմէր թարա- ֆընտան լէյլազըն սըթմաեա գարըր պիր մուալիճէյի միւսսիրէ օլմագ վէ գընագընանըն եէրինտէ իսթիմալ օ- լունապիլմէք իւզրէ գապուլ վէ թաս- աիգ օլունմուչ տուր:

Պինաէն ալէյն մէզըլուր չիչէլին իչ պու խաստէի տաֆիլուհի մաթիյեէսի նէտէն իպարէթ օլունուլու շայեանլ տիգգաթը մախուտէ իսուկինտէն, պալը հէքիմէր պիլիւնապէպէ իչպու նօգթաեա տողրու թէվճիհը նալարը թէտգիլաթ իտէրէք, քեաֆիէսի տախիլ պատէթ թանկիլ գապիլը թէ- պէյիլը (գրիթալիգապլը) պիր ճիւ- մին վիճուտընը թաստիգ իթմիլէր տիր:

Պինապէրին, իպթիտար իտիլմիչ օ- լան թէտգիլաթը ֆիլիօլուօթիլիյե վէ ֆէննը տէտալի (թէրաքէօթիգ) նօգ- թաի նալարը յա իճրա իտիլմէքտէ օ- լան թէտգիլաթը ատիտէ իլէ, լէյ- լազըն խաստէի շիֆաիյեէսի մէյտանը սիւպուլթէ չըրարըլաճագ վէ պինտէն ալէյն ֆէննը թէտալիտէ իհրազը մէվ- գըրի մախուս իտէճէք տիր:

ԹԵՐԼԵՄԵԻԷ ԳՂՐՇԸ ԱՍԻՏ ԳՐՕՄԻԳ

Ալմանեանըն Հարպիեէ նէզարէթի- նէ թապի օլան Սըհհիյեէ իտարէսի, պու քէրրէ, աեազլարտա հասըլ օլան իֆրաթ տէրէճէ թէրլէմէքլիյին էօ- նիւնիւ ալմաեա մախուս օլմագ, վէ հիչ պիր թէհիլիքէսի պուլունմամագ, ղաեէթ էհվէն տիւլմէք վէ պիրապիր օլմագ իւզրէ «ասիտ գրօմիգ» իսթի- մալինի թապիտէ իթմիչ տիր:

Սուրէթի իսթիմալի շէօլէ տիր. երւզտէ տօգսանը սու վէ ախտ դրօ- միգտէն իպարէթ օլան մահլուլտա ա- եազլարը պիր գաչ հաֆթա պանեօ իթմէլի տիր:

Թէրթիպը մէզըլուր օն սէքիլ պին Յլման ասքէրլէրի իւզէրինէ իսթիմալ օլունարագ, իսթիհասըլ մուվաֆֆա- գըլեթ իտիլմիչ տիր:

ՊԱԽՈՐԻՆԻՆ ԲԱԳԻՊԻ

Գարիունը քիրամըրըն խաթըրընը- շանը օլմագ կէրէք տիր քի, «սախա- ըրին» նամընտա օլուպ, շէքէրտէն 280 գաթ շէքէրլի վէ թաթլը օլան պիր մատտէ հագգընտա կէչէն սէնէ իչպու սիւթուլարտա պազը մալիւմաթ վէր- միչ իտիք:

Պու քէրրէ սախարինտէն տահա ղիեատէ թաթլը օլմագ իւզրէ պիր մատտէ տահա քէչֆ իտիլմիչ տիր: Պու մատտէտէ էկէր պէեհիսէնիլ, ղանն իտէրիմ քի իսթինէ պէեհիմէեէ-

ճէքսինիլ (Սէթիլ-պէնիլիգ-ասիտ- սիւլֆիտրիի) թէտիեէ գըլընըչ տըր: Մատաէի մէզըլուրէն նէ տէրէճէ շէքէրլի օլունուլու հագգընտա ճիւզի պիր ֆիքը վիրմէք իչին պէեան իտէ- լիմ քի, պիր իյնէ կիպի քիւչիւք պիր բարչասը, պիւեիւք պիր գատէհ սու տէրունինէ իտիալ իտիլտիքտէ, օլ սուեու օլ տէրէճէ թաթլըլաչաղըրըր քի, մատթա իչլիմէլ պիր հալ քէսպ իտէր: Պինաէն ալէյն իչիլը պիր հա- լէ կէթիլմէք իչին պու սուեա տահա խայլի սու իլալէ իթմէք լազըմ կէլիլ:

ԽՕՐՕՁԸՐԸԸԸՅԼՁՆՈՒՅՈՒՆՄ ՎՈՒԳՈՒԻ

Ֆօրմասիօթիլէ Բօսթ նամ Ալման ղազէթասընըն Պօսպօլիչ մուխպիլի մէտուպ օլունուլու ղազէթաեա շու վագըլաչը ղարիպէեի իխպար իլլէմիչ տիր: Շէօլլէ քի, պիր խօրօս, ժօզէֆ թրինաչ նամ պիր գաթըն պաչ բար- մազընը ըրըրպ, իլլիհհապը ճիւզի հա- սըլ օլմուչ իտէտէ, միւմալիլէյն պունա էհէմիեէթ վիրմէմիչ տիր:

Լարին պիր միւտտէթ սօնրա գօ- լու քեամիլէն շիտիկինտէն, ճէլպ ի- տիլէն հէքիմ, եարէնին թէտալիտի ղալըր գապիլ պիր տէրէճէտէ քէսպի վէխամէթ իլլէտիկինի պիլտիլմիչ, վէ ֆիլվագը պիչարէ տտէմճըղաղ իւչիւն- ճիւ կիւնիւ թէրըր ճամէի հաեաթ իլ- լէմիչ տիր: Վ. Գ. Թ.

ՏՕԲ՝ ՔԱՐԱԵԱՆՕԲՈՒԼՕՍ

Ֆէնկի, սիտիք վէ թէնասիլիւեէ եօլլարընըն վէ տէրի իլլէթլէրինէ մախ- սուս Ղալաթատա Սանտըքճըլարտա Հէլվաճը սօգաղը քէօչէ պաչընտա Ս.յ- նալը լօգանթմասը ղարչուսընտա վագը 11 նումէրօլու խանէտէ, մուսնէնէի խասթէկեանը պէհէր կիւն սահաթ ճտան 12է գատար խասթա գապուլ իտէճէք տիր:

Տօթթօրը մումալիլէյն խուսուսի օ- լարագ Փարիլ խասթախանէլէրինտէ մէզըլուր իլլէթլէրի եանի ֆրէնկի, էս- կի վէ եէնի պէլ սօղուլլուղունու, մէսհանէ տարլըլարընը. ֆիւսթիլ- լէրի, վէլ հասըլ սիտիք վէ թէնասիւ- լիւեէ եօլլարընտա թարի օլան իլլէթ- լէր իլէ, տէրի խասթալըլարընը թահ- սիլ վէ պիթ թէհրիւպէ վէ պիր չօգ վա գըլթլարտան պէրու տախի իսթանպօլ- տա իճրայի թապիպիլիք իթմիչ օլունու- ղընտան քէնտիսինէ միւրաճաաթ իտէն խասթէկեանը ալ միւտտէթ ղարֆըն- տա ուսուլ ճէտիտէ իւզրէ թէտալի վէ չիֆապէզիլ իտէճէք տիր:

ՊԱՂ ՊՕԶՈՒՄՈՒ ԲՐԵՆՍԵՍԻ

ԹՕՀԱՅ ՊԻՐ ՀԻՔԵԱՅԷ ԻՄԹԷՆԷՆ ՏԻՆԼԷՍԻՆ

(Շար. և վերջ)

Ոչոք սպառնալից թէքով օրմազ-տան պաղթէթէն մահիթապ դահիր օ-լուպ, նուր ու զիեա եազաբար դու-լիպէնին աեբունինէ :

Լաքին օլ նէ՛ տէհէթլի մէնգարէ . նուազէթ անիտէ սիեա՛՛ վէ պէեազ պիր էճինլի ալաը , օլ պիլտիինիզ սերսերի շալիլէրի . պէլգոտէլէրի , միւնէճճիլէրի վէ օլ ճիւմլէ մասքէլի փալաջօլարընը հիստպա ալմանարազ , պունլար մահիթապ բըզըլ իլէ գար-մազարըլ գախամադտա իտիլէր : Թամ սիհրպապլար կիճէ տէրնէյինտէ կիպի :

Գըզըն եիւրէկի քօրարճասընա իւրքէրէք , պաշընը տիկէր թարափա շէվիր օի :

Տիկէր թարափաա տախի պիր մէ-լալըդ տուրուպ գանատլէրինի սալլար իտի : «Հահ , սէվիլլիլի միւն պու օլ-մասը կերէք տիր» :

Վէ տիւլթէրի տիլպէր անըն գու-ճաղընտա սըզընաճաք մահալ արատը :

Լաքին , տէհէթլու , պիր վա-գաա իտի պու , շինքի մէքրուհ քէօ-յին ազասը իտի մէքրում :

Նուազէթ ճիկէրլէր բարէլէյիճի պիր փիղան պըրադարապ գալ ազըլ տիւլաիլ :

Մահիթապ թէքրարէն սէթը օլ-տուլու ճիհէթլէ , եինէ մէլալըդ գա-րալար իչինտէ գալիպ օլտու :

Իշլմէ գըզըն ֆիրեաա ու ֆիլդա-նընաա՛ , սիւահլըլար թէլալլէ թահ-թա բէրոէ արալըզլարընտան իչերի պագաըլար , վէ պիր պագաըլտա իլէ ալեհահ օլտուլար :

«Էյ շիմտի շու սէֆիլլէրէ կիւզէլ-ճէ պիրէր կարկը տէյնէյի շէքմէլէլիմ մի» , տէյու ճէսուրանէ թէքլիֆ իթ-տի տէլիգանըլ նէյգան :

—Պու իթիպարա տախի լաեըդ տէյիլ տիրլէր , ճէվապ իթտի պիրիտի պիղիմ ծնլարըն միւնազաթընա տահա ալա թէտապիրլէրիմիլ վար :

—Սճապ նէ՛ տիր :

—Պօրուլարը աղբըմըգա ալալըմ : Պատէհու աճէլ աճալիպ թարգտա

ճէհէննէմքտարի պարգալալըլա պիր կիւրիւլթիւ էթտիրմէկէ պաշաաը-լար :

«Իշլմէ գըեամէթ գօրտու» , պա-ղըրաըլար մասքէլիլէր վէ տէհէթլէ ֆիրար իթտիլէր :

Պօրուլար տախի օվա վէ օր-մանլար իչինտէն անլէրի թէադիպ իթ-մէյէ պաշաաըլար : Սթ իլէ ալ սէ-յիլթմէսի , աէօրա նալ իլէ քէսկին պիր թէարիւլ իտի պու :

Մասքէլիլէր սերիան ֆիրարտա , պօրուլարտա տայմա էթմէքաէ : Շիա-տէթլի ֆէրեաալէր , քահքահլար , պաշ աշաղը եուվարլանմաքլար , ճէր թարափաա . կէօղէ կէօրիւնէն խէեա-լի պիր նիւմայիլ միսլի , աղիմ վէ իհ-թիմալտէն իտրիճ պիր շէյ իտի , պու մէնգարէ կիճէ թէքմիլ տէվամ իթտի :

Նուազէթ էլան եաթմաքտա իտի :

Պիրտէ նալէհան տիլպէր պիրնէվ-ճիվան , գաաիֆէ սէթրիտի ալթրնտան ալթուն պիր սիւրահի չըգարարադ , ուսուլ իլէ գըզը գալաըրըպ կիւլէ պէյնզէր պուրուն տէլիքլէրինտէն հա-եաթ թէնէֆֆիլա իթտիրաի :

«Քէնտինէ կէլ , տէտի օլտեմ , աղլընը պաշընա տէվլիր , եա՛ պէնիմ սէվտիճէյիմ :

—Ահ , եա՛ բապպիմ , ֆիրեաա իթտի նուազէթ՛ , եա՛ բապպիմ , պու թաթլը սէտա նէ գաաար երրադ աըր քէօյ աղասընըն սէսինտէն :

Օլ տէմ՛ գաթըլ մէճհուլ գըզըն է-լինտէն թուլտու :

—Եա՛ բապպ , եա՛ բապպ , մըլը-տանտը գըզ աղաճըդ եիւքսէք պիր սէտա իլէ , քէօյ աղասընա միւնտի-պէթսիլ օլան պու նէ տիլպէր էլլէր աիրլէր :

Էկէր մահիթապ անինտէ գարան-լըզը տաղթմասալըրը , իյիճէ ֆար-գընը վարամաեաճադ իտի քէնտի :

Չիրա մահիթապըն կիւմիւշ կիպի փարըլ փարըլ օլան այտընընտա նուա-զէթ օլ տէմ թէպէսսիւմ իթտի քի մէղքիւր տիլպէր նէվճիվան աշգ ու մուհապպէթ թըլըսըր օլան օլ իւզիւմ սալգըմընը սալլալարադ , պիւլպիւլ կիպի թէրէննիւմ իտէր իտի :

Եա՛ բուեալի եէքրուզէ . նիեաղըմ մօճիպլինճէ , է՛ն սէմաաէն , միւնէվլէր , Գըլ եիւրէկիմ պիչարէ . Եա՛ բուհ , պիրատէրիմ ,

Եա՛ ճան , ճէվալթ ճիլիմ :

—Էյ սէվտիճէյիմին խէյալի , սէս-լէնտի նուազէթ , ահ , շիմտիտէն տա-խի սէվթրիմ սէնի :

Եէքաիկէրինէ օլ գաաար եազըն պուլունմագտա իտիլէր քի անճադ-թըլըսըմլար պիր պիրլէրլէրինտէն այ-րըլապիլմէքտէ իտիլէր :

Հէր իքիտի տախի աշգ ու մահապ-պէթ իւզիւմ սալգըմընը աղըզլարըլա գալրատըգլարընտա իքի տուտազլար եէքտիկէրինէ բասա կէլտիլէր :

Փագաթ նէվճիվան գըզ պիրտէն պիրէ կէրիլէտի :

Չիւնքի պիր եիւրէկին քէնտի սի-նէտի իւզէրիտան պիր շէյ չարբաղընը հիսա իլլէտիլինտէն ֆէհմ՛ իթտի քի նիհալէթ խալալի պիր բուհ օլմալըպ , իլլա պիր ատէմ իմիլ . . . պաղըրաը գօրգուլա կիրիֆթար օլալապ . պիր ատէմ . . . վէ՛ լաքին քիմսինիլ սիլ . . . միւսիւ . . . տճապ քի՛մսինիլ սիլ :

—Բրէնս քէնտիտի տիր , ճէվապ վէրտի եանը պաշընտան ֆէնտապազ պիր սէտա :

Գըզ թէլալլէ պէրիլէ տէճտիւ :

Քիւչիւք նէյգան իտի , զիրա մէք-գում սապահ էրքէնտէն ալսըզ օլա-րապ ալճըլար իլէ ալտէթ իթմէքտէ իտի :

—Էյ պէնիմ ղէվճէթ , պաղըրաը բրէնս իքի էլինի մէգպուրէեէ ուլա-տարադ :

—Եա պէնիմ սէմաաէն սէյմէ ղէվ-ճի աղիլիմ , ճէվապ վէրտի նուազէթ : վէ եիւզլէրինին գըզըլթըսընը սէթը իթմէք իչիւն անըն կէօքսիւնէ ալթը-ալ :

—Շու սերսէմ շաշգընլարըն նէ՛ միւնազաթ թալին իտէրսիլիլ , սիւալ իթտի պաշ սիւահլըլ :

—Ետի կիւն պու հիլլէթտէ տուր-սունլար , էմր իթտի բրէնս :

—Էյ շու քէօյ աղասը :

—Միւէպպէտէն :

Արթըգ թասալվուր իտին պօշ պաղ պօղունճուլարընը , քիմիտի սերսէրի շա-լիր , քիմիտի միւնէճճիմ , քիմիտի պէ-եապ էճինլի , քիմիտի գալա շէյթան-լար գըեաֆէթլէրիլլէ պաղ պօղունճու-նու իքմալէ մէգպուր գալաըլար :

Եա օլ քէօյ աղասընը :

Իշխուհի քեզայն էլան թունա սե-
վահիլի սեքենէլէրինին թէխաթթիւր-
լէրինատ պէր հաեաթ վէ պագը դալ-
մըջ օլուպ . պ օլ պօղու մուենուն էն սեվ .
կիւլիւ բիվայէթի տայիմա պու տուր
(ՇԱՐԼ ՏՐԼԻ) Վ. ԻԻԹԻԻՃԵԱՆ

ԼՃԱԿԻ ՎՐԱՅ ԱԿՈՍ ՄԸ

ՍԻՐԱՎԷԿ

1

Չոյզ մ'ամօլք էին գեաաթի , գե-
ղեցիկ , սիրողեղ , նա կը կոչուէր Փա-
պիուս . իսկ նէ Սթէնի :

Բանաստեղծ էր Փապիուս , և բա-
նաստեղծներու մէջ կը յարգէր մե-
ռածները՝ կը սիրէր ողջերը . սա յայ-
տանինն եղած էր իւր վեմ հոգւոյն և
իրական հանճարոյն . Իւր բնաւորու-
թիւն յանդգնութեան և հեղահամբու-
րութեան մէջ հմայիչ տեղ մը կը բըռ-
նէր : Փապիուս ունէր ճաշտին աշխա-
տութեան , որով այլոց նախանձն կը
գրգռէր : Քննադատը , խիտ քննու-
թիւններ կ'սկսէին ընել և իւր երկանց
վրայ լորձուք արձակել , սրպէս շնիկ-
ներ կրիտիկոսի , որք ի զուր կը հա-
չէին : Երբ արձակ կամ ոտանաւոր բան
մը հրատարակէր , կարելի էր կան-
խապէս զգալ ի նմա ճշմարիտ տա-
ղանդ մը , թերեւս մեծ հանճար մը :
Յաւելունք նաեւ թէ նիւթական կե-
նաց կառավարութեան մէջ չունէր նը-
մանն , և որ միանգամայն ընտրելա-
գոյն իրականութեանց և իտեանկան կա-
տարելութեանց սքանչելի տիպարն կը
հանդիսանար և իւր այդ ազնիւ զգաց-
ման ապացոյցը տուեր էր՝ ընտրելով
Սթէնին , նուիրելով զինքն նորա եր-
կրպագութեան :

Խօսելու ենք նորա գիմայ գեղեց-
կութեան , ձեռաց մաքրութեան և
չնորճաց վրայ . — Ո՛չ , ինչու որ յոյժ
բազմաթիւ « Ի-ձնե » նոխանձէ պիտի
կապուտցունենք և մեր բնիկերցողու-
հիք , իրենց երեւակայութեանց մէջ
պիտի փութան Փապիուսի կենդանա-
գիւրը իրենց սիրեցելոյն կենդանագրին
տեղը դնել . — բայց ես կը հաւատամ
ընթերցողուհիք , որ ձեր « Երեւն » այն-
պէս չքնաղ , այնպէս արժանի է ձեզ որ
Փապիուս չպիտի կրնայ բան մը շահիլ :

Հրաշագեղ էր Սթէնի , և այնչափ
գեղեցիկ , որ զմեաքայէլ վերակենդա-
նեցնելու էր , նորա պաակերն հանել
տալու համար : Գիրիք որդի մը գըր-
կած . որչափ գեղեցիկ էր . . . որ
չափ գեղեցիկ . . . չպիտի կրնամ նը-
կարագրել . գրիչս դեռահաս է : Փոր-
ձեմ . . .

Հասէ ք ուրեմն կատարելագոյն կա-
նանց նկարագրութեանց հասարակ տե-
ղիք : Հասէ ք սպիտակ մարմարինն ,
սեւ սաթ , սկեգոյն , լուրջ կապոյտ ,
յագնագոյն ակն , շուշան , մետաքս ,
թուիչ , սատաի , վարդ և արեւակն :
Հասէ ք վէպերու նկարչութեանց՝ բաղ-
մաղան գոյներու պնակներ , վասն զի
հոս պէտք է գլուխ-գործոց մը , գե-
ղեցկութիւն մը որ նման չունենայ
որպէս յերկինս նոյնպէս յերկրի , որ
մարդոց ամենն այ դպրոցականներ
դարձնէ և ծերերու ալ յետին շունչերն
դուրս քաշէ :

Հիմայ , ուսիլից սկսինք :

Խելքիս հետ . երեք օր խորհրդակ-
ցելէ ետեւ , գրիչս վերստին ձեռք
կ'առնում : Հասկնալով որ խոհեմու-
թիւն էր ետ կենալ Սթէնիի գեղոյն
նկարագրութեանն :

Արդ մենք ալ զանց կ'ընենք :

Սթէնի աներեւակայելի կերպիւ
հրաշագեղ էր . միանգամայն հին և
յոյժ ազնուական տոհմէ մը սերեալ :
Բաւական հասարակ և շատ քիչ տես-
նուած բան էր այս : Այնչափ աղւոր և
այոջափ ազնուատոհմ ըլլալով հանգերձ
վերջին ծայր խելացի էր . — Հասարակօ-
րէն երջանկութիւններն ընկերակցու-
թեամբ կը քայլէն , դուն ուրեք ա-
ռանձնն :

Մենք , մինչ սոյն գեղեցկատիպ
զոյգին մանրամասն նկարագրիք կ'ը-
նենք , արքին դէպ ի մուտս կը քայ-
լէ . երեկոյն վրայ կուգայ , և Փապի-
ուս տարփակէր արագ քայլիւ , կը
հասնի Սթէնիի էլտօրատօն : Սի ոտ-
մամբ կ'անցնի ճանդանէ բան աս-
դուրէ վեր որ ներս մենախուցը
կ'առաջնորդէ , ապա առանց դուռն
դըրգելու արձայնեայ սկիզբով բանա-
լի մը դարձնելով ներս կը մտնէ :

(Շարունակելի)
Գրչոյնս զիջեցի զիջեցի զիջեցի

Մեր նախորդ թուոյն Դրդ երե-
սին Բ. սրեւակիւն խմբագրական յոր-
դորին վերջին երեք տողերն պէտք է
կարդալ հետեւեալ կերպիւ . ի վաս-
նտանեկան խաղաղ կենաց , ի դայ-
թակցութիւն ժողովրդեան և ի ձանձ-
րոյթ Ազգ . կեդր վարչութեան :

ՏԻՇ ԹԱՊԻՊԻ
ԺՕՁԷՑ ՆԱԼԲԱՍ

Տիշթապիպլէրինին էն մահիւրլէրինատն
օլուպ , քէնախօսնէ միւրահատի իտէն-
լէրի ալ վագըթ դարձնուա չիփարէ-
զիր իթմէքլէ պիհագըն խօշնուա իթ-
միշ օլան ժօղէֆ նալրաս էֆ . Սիրքէ-
ճիտէ Թրամվայ ճատտէսինտէ Տուլու-
նու Աւմուրիէ իտարէսի գարչըսքնտա
Տ . նուէրօլը մահալը մախսուստա պու
լունմադտա տըր :

Թապիպլը մուամիլէյն զայէթ մա-
հիրանէ պիր սուրէթտէ իմալ էլլէտի-
կի տիշլէրի էհվէն ֆիլյաթլա ֆիրուիթ
իթտիկի կիպի , միւլթէրիլէրինն քէ-
մալը հիւրմէթ վէ նէղաքէթլէ գապուլ
վէ տիշ խասթալըղլարընը հիւանիւ թէ-
տավի իտէրէք , ճիւմէնին մէնուուի .
յէթինի գազանմագտա տըր :

ԱՂՕԹԱԳԻՐՔ
ՊԱՐՏԷԶ ՀՈԳԵԻՈՐ
ԲԱԶՄԱՊԱՅԿԵՐ
(Պէրպէրեան Տպագր .)

Ընտիր թղթի վրայ , մաքուր
տպագրութեամբ , լաթա-
կազմ , կը վաճառուի
երկու { 2 } դրուշ
կը գտնուի Պէրպէրեան
Տպարան , Կ Պ . Էսքի Զապ-
թիէ ճատտէսի , թիւ 61 :

ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ
ԱՅՅԵՏՈՄՍ
Լաւ ապոյն բաւ թօնի վրայ ա-
մէն լեզուաւ կրպատրաստուի
զին 100 հատը 10 դ հեկն .
պէտք ունեցողները պէտք է
դիմեն Գ . Պաղտատլեան տը-
պարան Յակոբեան խան
թիւ 13 Կ . Պոլիս :

